

691 · 99  
n - 58

Հայոց գրչութեան

ՀՐԱՄԱՆԱԿԱՆ ԱՆՁԵԱՆ ԳՐԱՑՈՒՆ

891.99  
ԳԱՐԵԳԻՆ Հ. ԱՇՈԽԻՆԻ  
Բ-58.

ՎԵՅՈՒ ԿԵՍ ՊՈՐՏԻ  
ԺԱՌԱՆԳ ՄԵՋԱԾ  
ՍՆՏՈՒԿԵ

Խ. Տ. Տ. Կ. Օ. Խ. Վ. Վ. Մ. Ե. Ա. Բ. Ա. Ե.

ԵՐՐՈՐԴ ՏՄԱԳՐՈՒԹԻՒՆ



Կ. ՊՈԼԻՍ

ՏՊԱՐԱՆ ՕՆՆԻ ԲՈՐՍԵՎԵԱՆ

1909

ՀԱՅՈՑ ԳՐԱԴԱՐԱՆ  
HARRY G. BERBERIAN  
337 WASHINGTON ST.  
BOSTON MASS.

24.07.2013

52091

-6 NOV 2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԵՆՍԱԳՐՈՒԹԻՒՆ

ԳԱՐԵԳԻՆ Հ. ՌԵՏՈՒՆԻԿԻ

ԱՆՁԻՆՔ

ԽՈՒՄԲԱ	
ՅԱԿԱԲ	
ԿԱՐԱՊԵՏ	ԺԱՌԱՆԴՐՈՒ
ԳԵՏՐՈՍ	
ՄԱՆՈՒԵԼ	
ՀԱՄԲՈՐՉՈՒՄ	Ապուչ գեղագործ մը
ԴՈՒԿԱՍ	Վեց ու կէս պորտէն ժառանդրու մը
ՆՅԱՆ	
ՏԵՏՈՍ	Գրացիներ

(Տեսաբանն է ժառանդրուց բնակարանի)



ԿԸՆ 9 - 87

Հետովկ որ թատերական գործին քիչ շատ մղում առաջ ճիզեր կը լլան, եւ ընմի վրաց վայսող գէմքեր կը վերածնին մեր մաքերաւն մէջ, կարելի է չիշել այն մեծ կատակերգակալը, որ ամբողջ առանձինող առքիներ ընտրեան արգիւնաւէտ ու լիշտանկացից կեանք մը ունեցու և պահն համար մեզի հետ ականատեսներ կը վկացնի թէ կատակերգական արաւեստը զրեթէ կատարելագործած էր իր անձին վրաց, Գարեգին Ռշտանի գարզացիալ զերասան մը եղաւ, կատակերգական ճիւղն ալ ճոխացընկալ իր ճարսար զրիչովի:

Ներկաց հասարակութիւնն առթիւ, որ բարելիշատակ կատակերգակին առնենքն ճիծագաշարժ և յատկանշանական գործերէն մէկն է, պատշաճ զատեցի անոր մէկ համառօտ կենացգրութիւնը ընել աւելի կարող և ձեռնաս անձերու թողով ընդարձակ նկարագիրն այս հզարան գէմքին, որ մեծ անգ պիտի զրաւէ անշուշտ մեր թատերական առքելքրութիւններուն մէջ և չպիտի վիճակի անցեալին թանձր մշուշով ծածկուելու:

Գարեգին Ռշտանի որ համեստ ու ազքատ ընտանիքի մը զատակ էր, ծնու 1840ին: Ենողքը՝ Ս. Փրկչի ազգացին վարժարանը կը զնէ պատանի Ռշտանին, երբ թիրեաքի Պետրոս այլ հասանառութեան մէջ հոգարածուի կարեւոր պաշտօնը կը վարէր: Գարեգին Ռշտանի 1858ին զարգացն ենելի ետքը զատառուի պաշտօնով թաւմանիւ կուգաւորի, ուր մէկ քանի առքի կը մնաց և այն միջոցն յաւ կը սորմի թաւմաներէն իզուն: Պօխա վերագարծին, քիչ մը տանի զեղագործ վաճառ-

կանի մը քոյլ զրագրութեան կը մտնէ , սակայն իր այս երկու ձևոնարդիմերուն մէջ անշուշտ չկընալով գտնել այն սնուցիչ հիւթը՝ որուն մարդ բնապղօրէն կը բաղձառ և զոր կատէ սնապատճառ ճաշակել , ուստի կը թողու նորն ասպարէզն այ և 1867ին կը մտնէ թատրեալրան ասպարէզը՝ որ չորհիւ Յակոբ էֆ . Վարդովիսնի , 1863ին ի վեր լու կազմակերպուած , արուեստասէրներուն եռանդը կը զգուէր : Գարեգին Աշտունի երրորդական զեր մը կ'ստոնճնէ , և անա այն սունեն կը զգուց թէ իր սիրեցեալ տարրին մէջն է : Բնակի վրայ սուսացին անզամ իր երեւումը անամինկալ բաջողութեամբ կը պատկուի : Քիչ ժամանակի մէջ կը յառաջդիմէ և մինակ ըստին վրայ երեւուրդի չի շատանար , գրիչը ձեռք կ'ստոնէ ութառերական երգեր կը սկսի հեղինակել՝ զարս տեսարտունն վրայ իր ամհաւուակն ծիծառաշարժ շարժումներովն ու ձայնովն կ'երգէր : Այս երգեր ամփափուած են մեր հրատարակած Թատերական մէջ : Գարեգին Աշտունի կատակերգութիւններ այ յօրինած է , որոց մէջ առաջին տեղը կը բռնէ ներկայ «Վեց ու կես պարտի ժամանակ միաց կը» անուն տեղական կեսարէ կատակերգութիւնը , որուն մէջ ապաւչ զեղագործի զերն նոր կ'ստոնճնէր միշտ և խնդպակին կը մարեցնէր հանդիսականները : Աւոյ մէկ քանի որից կատակերգութիւններ ալ , «Նիմ նիմ կամ չորս նարիւ Յաւանի» , Թվորե վզնու ցով սիրահարը , եացն , զարս մարդիր ենք հրատարակել յառաջիկացին :

Գ . Աշտունի այն աստիճանն յառաջացրաւ կատակերգուի զերին մէջ , իր ամեն մէկ շարժումներն , ամենու փոքր ծանծառումը այն աստիճանն ընալին ու ծիծառաշարժ էնին որ ըստին վրայ երեւուրդուն պէս անամիքնանուի ծիծառ մը կը սկսէր հանդիսասաններուն մէջ : Երրին կը պատառէլ որ զերակատարներէ տմանք իրենց ժամա-

րդ ազէկ մը զաց ըրած չըլլալով . կը ինպրէին անման կատակերգակին որ երր իրենք ըստին վրայ երեւան , ինքն ալ — թէիւ զեր չունենաց այն միջոցին — ահասարան գալով քանի մը ինքնարուի բառեր արտասանէ , հանգալով գիտականին կոտնել չտալու համար իրենց անձարակութիւնը ու պակասութիւնը :

Գարեգին Խշտունի ոչ միայն կատակերգութիւններու , այլ և Տառմի մէջ ալ վայելցաւ . Ախօնի Սուրբան գալին մէջ Տօպանունի (գտառաւոր) զերը խիստ բնական կերպով կը ներկայացնէր :

1877ին մեր կատակերգակին կորոչչ Պորէն Շեռանոլ , աւելի օգափիսութեան՝ քան թէ թառերական խումբի մը հետ մէկ քանի քաղաքներու մէջ ներկայացաւմներ առաջ համար : Իր համբաւն իրմէ առաջ տարածուած ըլլալով , մեծ ընդունելութիւն զաւու իր ացցելած քաղաքները , զիստուրապէս մնաց նզմիր և ի վերջոյ Աւազանը կատակերգակին հուսկ յետին հանգրանիկ : Հանձարեզ կատակերգակին հուսկ յետին հանգրանիկ : Անձկան զերակամնը , որ տւագ , արդէն հագեստ մը , կը ծողու ակարաւրք , եացն կատնէ խոնջ և հոգեստը : Անձկան զերակամնը , որ տւագ , արդէն հագեստ մը , կը ծողու ակարաւրք , կը զգուչ համցունէ :

Ի՞նչ զժուար , եզերական է կեսանքն արաւեստագէտի մը , որ ամբողջ կեսանքին մէջ խինոց ու ծիծառ զէտի մը , որ ամբողջ կեսանքին մէջ խինոց ու ծիծառավիժամիք սրահեր , վշարանար հոգիներ ու ափառած է , արաւեստագէտի միացքներ ու ինծիսով առլումթագուծ միացքներ զուարթութեամբ ու ինծիսով առլումթագուծ է , երր ամուռ ու լքուած , մահացու հիւսնպաւթեամբ մը վշարանարչար , ապրուստի ամէն միջոցներէ թեամբ մը վշարանարչար , ապրուստի ամէն միջոցներէ թեամբ մը վշարանարչար , որ իր պիտուն վերիւ կը սպառի , կը ամանէ մահը որ իր պիտուն վերիւ կը սպառի :

Վերջապէս , 1879ին , Անձկանիկ մէջ հոգին կուռաչզէ մեր առաջին կատակերգուն , Գարեգին Աշտունին , 39 մեր առաջին կատակերգուն , Գարեգին Աշտունին մէջ ապրեկան :

անհան թուով հայեր կազին և հասեւարար ոչ քահանաց կար ոչ եկեղեցի, անգւոյն Յոյները կը վերցունեն մարման հեզ կատակերգակին և իրենց ծնունդը կատարելէ եռք յուղարկաւորութիւնը, կը թաղեն իրենց զերեղմանասանը մէջ:

Հոն է հիմակ ողբացեալ Գ. Ռշտունին, յուժանառական այն ծիծագաչարքը, որ թամարարեամի փառքէն ու խոնջէնքին ա'լ ազատ, հոն հոդին խառնելով իր ուկորները, որոնք այնքան նուիրուկան ըլլարու էին մեզ համար, և անշուշտ այն զուարք ծիծագը որ միշտ կը յածէր իր համակերպի դէմքին վրաց, հիմուկ ալ կ'արտափայի իր հոգեկան դէմքին վրաց, բաց այս անզամ' զարն, վշտուզին հեղնութեան մը արտայացութեամբը եւեթ:

Տ. Գ. ՓԱ.ՓԱ.ԶԵ.ԱՆ.

ՎԵՅ ՈՒ ԿԷՍ ՊՈՐՏԻ

# ԺՈ.Ռ.Ա.ՆԳ. ՄՆԱՑԱԾ

Ս Ն Տ Ո Ւ Կ Ը

**Տեսաւանն է սենակ մք. Խուր զուռ մք. ոչ կրոմք բոյէ բոյ եւկու սենակենաւ զաներ, ուզ մին Լուսիախն սենակը կը տանի եւ եւրուցք սենակին սենակը:**

ՏԵՍԻԼ. Ա.

Ա.Ա.Խ.Ա. Ա.Ա.Խ.Ա. (Կերպէն խառն ձայներ)

Ա.Հուասովիկ լուսցեր է . . . Բարեկենալանի տաթիւ դիմուկաւորաց խառնիմազանձ ձայները կը լուսին. . . . ամենաք զուարք, կ'երգին, կը նուազեն, կը պարեն. մինակ ևս տիսուր եմ. . . ես, ո՞հ Աստուած իմ, ո՞չսով մինչ ցնծութեամբ սա պատուհանին տաջն նասած, սիսի ի՞նչ ցնծութեամբ սա պատուհանին տաջն հասած, ամայից զուարձանացի. . . ասկան աւազ, այս հրճուալից երգերը զիս կը սապակացնեն. . . կրոզիմ ասոնձն մոոլ. . . ձայն մը շանէ. . . ոզրու, հեծել, հստաշէ: Պատմանի կը ցոյէ, այս ատեն ձայնիւր պէտ և դադրին) (Պատմանի կը ցոյէ, այս ատեն ձայնիւր պէտ և դադրին) Ա.Հուասովիկ արտպէս իմ ուրախութիւնս արտասութիւն է, հառաջանքս՝ երջանկութիւն և ժայխառ՝ արտասութ. . . Մայր իմ, սիրեցիսկ մայրիկ, շատ կանուխ ձգեցիր քու սասապիկ աղջիկը այսպէս մասազ հասակին մէջ՝ որ իւր աղքատութեան սպասառու աշխարհի բամբասանաց եսդակաց պիտի րլաց: (Ալբալով) Աւազ, այս աշխարհին, երջանկութիւնը միմիշան սիրամոլ կանացք կը վայելին, վասնզի պաշտօնու ունին, ուկի ունին. իսկ ևս ի՞նչ ու վասնզի պաշտօնու ունին, ուկի ունին. իսկ զիս ունիմ, ահաւասիկ բոլոր ունեցածն, և զոր մը զուրուց յուսանզի մօրս սպասակին մէջ. . . Ո վ ունիմ, չորս

զատալիապօքա, ծով և անհոգ եղբայրներ որոնք հազիւ  
հազ կրնան խռքինքնին կառավարել . . . Երկու օրէ ի  
վեր, անօթի, ծառաւ, և ոչ մէկը կառաջ իմ վիճակը  
հարցունելու, առանձին, որր, ո՛հ, որչափ դժբաղու-  
թիսն է եղեր մայր կամ գէթ բարի ազգական մը չունե-  
նալը . . . չեմ ուզեր վիճակը պարագայու յայտնել, վախ-  
արով թէ իրենց արձանաբանոց նշաւակ կրկամ, բայց  
անոնք գիտեն իմ վիճակը, վասն զի պարագանէրք առնչու  
որ ասնք զուոր ձեռք կ'առնեն և առարջի հայհոյութեամբ  
առնելիքնին կը պահանջնեն . . . Երկու օրէ ի վեր անօթի  
մեացոյ որքէ մը առունկ կը պահանջնեն, կը կարծեն որ  
մայրը մասունդ թողած ըլլար ահա այսօր ալ զեզագործը  
պիտի զայ, ի՞նչպէս պիտի երեամ իրեն, ի՞նչ պիտի  
պատասխանեմ . . . Ասուռած իմ, զան եղիր իմ  
ապաւէն: (Տիւու կը խառի սեհեակը)

### ՏԵՍԻԼ. Յ.

#### ՀԱՄԲԱՐՁՈՒՄ

Համ. (Կը մՏնէ, բարօին ծայրը պատշաճ— Գե-  
ախն անցնի առ բարեկենապան ալ առ պետքն անցնելիք  
սրիմաներն ալ: Էօֆ, հազիւ կրցաց խռքինքս ներս նե-  
տել, թշուառականներ, ի՞նչ կ'ուզեքք . . . զուք խիս  
անօթ չունիքք, (Պատմանիր երբարի) կոյր էք, էշ էք .  
ննջու աղնուակրն մարզը հասարակին չէք զանազա-  
ներ . . . զիս ով զիսցաք, ևս այսօրուան օրս սիրուա-  
յով զեզագործ մ'եմ, անպատճենք, զոնէ մարզը չէք  
հանչուք նէ՝ հազուսամին, քալուածքն նայեցէք. (Ներ-  
սէն միւս խնիպան և Քէսանի Ճիշենիի ձայն) ազգ  
խամբաւանիկ սարեւէք ձեր ջնողացը քթին սրայթեցուցէք  
որ կրթած աղաքան վարպետութիւնները անհներով  
ուրախանուն: (Քանիարի) Ո՛հ, ձամբռուս վրայ ի՞նչպէս  
այ շարքը նն արդ վամբիուաները որ չեմ իմացոծ . . .  
քայլ մը կառնես, պա՛մ . . . բայ չունիս նէ ցատիք,  
կհանն անցնելիքները առնելի ու բանկցուցեր են . . . պա՛մ,

պա՛մ, չա՛թ, տա՛ն, տու՛ն . . . կըս, բն՛ւմ, փր՛ս . . .  
գրսերնիդ ալ գետինն անցնի, . . . բումբերնիդ ալ . . . :  
իննղենալս բան մը չէր . . . զիս այս վիճակը ձգեցին . . .  
(մարզկութիւնէ հանեցնն). . . զոնէ այսօր նոր բաթերս  
հոգած շրպայի վասա չունէք . . . հիմու ևս կուսիայնն  
ի՞նչպէս պիտի երեւառ . . . ի՞նչ պիտի պատասխանեմ, բա-  
կոններ . . . եկէք հիմա սիրութիս խօսք հասկցուցէք  
նայիմ, զիս աղեղցիներու օրը զտաք. (Ներսէն կը խըն-  
դանի) առ բակամն նայէ՛, ևս կուգամ կըսէ . . . ծօ՛,  
զան չես ամհար, բարկութիւնէս չես վախնար. . .  
հիմայ վար իջնելով զրուխոզ ուսքիս տակ ճգմինմ,  
(Մելքոնի) ըերան է հայ, վար իջնեմ նէ՝ բզիկս կը հա-  
նեն, . . . էօֆ . . . վերջապէս զացին, հիմա զեղեցկա-  
նալու մէկ ձարք . . . բայց հացեին պէտք է . . . չեայ . . .  
առ սենուկի կայ արզիօք մէկ մը նոցինք (Կը մՏնէ):

### ՏԵՍԻԼ. Գ.

#### ՀՈՒՍԻԱ

Լուս. (Քալու) — Զայն մ'ասիք . . . ով կրնաց ըլլար  
արզիօք . . . մարզ չկոց. (Աննէնիին մէջ ոտի ձայն) Տէր  
Ասուած, սենեկին մէջ սաքի ձայններ կոն, ո՛հ, եղ-  
բարակ բարակ նու չես, ի՞նչ բնեմ, ուր երթամ, անհներու  
բարբներս ալ հու չես, ի՞նչ բնեմ, ուր երթամ, անհներու  
բարսուիս և նիզը զնելով՝ խռքինքս Ասուածոց յանձնեմ:  
(Երբայ)

### ՏԵՍԻԼ. Գ.

#### ՀԱՄԲԱՐՁՈՒՄ

Համ. (Քալու) — Ահաւասիք սենեկ մը՝ որ պարտոց  
մասուկէ, մը զաս ուրիշ բան չկաց մէջը . . . աւելի աղէկէ,  
կերաւայ թէ սիրուհիս խիստ աղքատ է և իր պարտքը  
կերաւայ թէ սիրուհիս խիստ աղքատ է և իր պարտքը  
զայիսի կրնաց վճարել, որով ազէ չունի հնի կար-  
չապատիք աղքատ զայիսի կրնաց վճարել, որով ազէ չունի հնի

որ զիս կը սիրէ . առաջին փաստ առ է որ զինքը կը սիրեմ . երկրորդ փաստ է որ հարուստ և պատուառոր եմ , հապա երրորդ փաստ ո՞րն է . . . այլ թշուառական , մոռքէս երաւ , բայց ի նչ էր երրորդ փաստ . . . նա՛ , գրաւայ , երրորդ փաստ ալ առ է որ իրեն նետ պիտի կարգուիմ . այր՝ երեք գօրտուոր փաստոր չե՞ն կընար հառատանկ որ Լուսիս զիս կը սիրէ , ինչու , որովհետեւ հարուստ եմ , երիտասարդ եմ , զեղեցիկ ալ եմ . . . ուրիշ ի նչ եմ . . . բան մըն ալ եմ , բայց միտքս չի գար ահա . . . զիսնմ , զիսնմ որ բան մըն ալ եմ , սաստիկ ազատամիտ եմ (սակայն չասնկցուի թէ նախանձու չեմ , պատիւը չի ճանչցող մը եմ) , ամէն բանէ տառչ պատիւը կը պահարմնեմ . (ապառնիս կը հաշուեմ , ներկայն կը համեմտում և անցիւան ալ անցած կը սեպեմ) ԱՌ Լուսիս , զուն շատ բարի երիկ մը պիտի անհնաս , քեզ սիրող ու զգուաղ . ևս քեզի թէ երիկ թէ հայր և թէ ինամակալ պիտի ըլլամ . . . եկուր «չէ» մ' բանք , թէ որ զիս մերժելու պատճառ մը ունին՝ բացարձակ բաէ՛ , նոդ չէ . մ' քաշուիր , ևս քեզ շատ կը սիրեմ , զուն ալ զիս , անսնմէ չէ , ալ լմացու ահա համաձայնեցնիք : Հիմա զանք ապրուասի մասնի (զիսն որ պատրաստ զրամ 200 ոսկի ունիմ , իստութի զրամազլուխա 70 ը կ' անցնի , հիմա քանի՛ ըրու , 270 ոսկի . վաճառականին 50 ոսկի պարտիսն եմ , մեաց 220 , ապառիկ ալ 85 ոսկիի կերպ՝) ունիմ 305 ոսկի , չո զանք . ինչու չի պիտի օգտէ , զեղեցկութիւնս ալ շատ չէ նէ քիչ ալ չի կարծիմ , հրամմէ , առոր բանիք մը ունիս , հարկու ոչ . Եյ անդին ի նչ կը մնայ , ինչ պիտի մնայ , բան մ' ալ չի մնար . . . բայց է որ համապուեցար , ապրիս . . . խօսքենիս լմացածի պէս է . . . Հիմա քիչ մ' ալ նշանառութիւնս ու հարսնիքին խօսքը ընկնք . . . մ' կորմիք , սիրունիք , առոր առուասը կրան , մէկ վար մէկ վեր կը լմացունիք : Եղանակի կը կարծիմ , աղացիք չի տեսնաց : Ապրիս , խօսքը ընկնք մէկ առունիք մատիք , աշքը չի տեսնաց : Ապրիս , խօսքը ընկնք մէկ առունիք մատիք , աղացիք չի տեսնաց : Ապրիս , խօսքը ընկնք մէկ առունիք մատիք , աղացիք չի տեսնաց : Ապրիս , խօսքը ընկնք մէկ առունիք մատիք , աղացիք չի տեսնաց :

թէ պրօշ . ինծի հարցունես նէ պրօշ զէշ չերժար . (մէշն ալ պատկերս կը դնամ , կ' ուզես նէ , բայց ինչու չպիտի ուզես , հիմակուան կրանուը ացս է , զէշ կրանոն չէ , կրիկենը իրենց կրուասած էրիկնին ասսնմիով չուտ մը կը զանան , այս ալ բնապունցիքը) էյ , աս մեր հարսնիքը երբ ընմնք , նշանուած մնալը աղէկ բան չէ . (զիտես ա՛ , հիմակու երփառասարդներուն զրամազլուխը 4 ամիս նշանուիլ և 4 ամսուան մէջ 5 տարուան տոկոսը առնել է : Մէնք անսնմէ չընմնք , մնզի չի վազեր) իրար հաւանեցանք , հաւացանք մի՛ զգուխ զիլիի առանք երթայ : Ապրիս , առանք կուզմա . մնէնէ երջանմիկ էրիկ կնիկ չի կաց . իրար մէ չնաք ձանձրանար , 5 տարի ալ անցնի . ինչ սիրով մի՛ մնանք կը մնանք զաւեկներ մի՛ սիրով սկսանք նէ , նոդ սիրով կը մնանք զաւեկներ մի՛ սիրով շատ սահմանն . . . մտածէ՛ ի նչ աստիճան հաւառարին մնաք իրարու որ աղջիկներնիս քեզ կը լմաննին , մնանչերն ալ բնծի : (Աւրեմն , քանի որ զէմքալ մնզի կը մնանքն՝ առ նուննին ալ մնիքնին նմանցունք , երկու զաւեկիս անունն ալ շամբարձում է . . . չի աս չեզաւ , շամբարձումը շատ խորի կիմապ , առապարձուի պէս խօսք մը . եկուր աղաց անուն մը զնմնք . զուն զիր . . . ևս չմօ զբներ . բայց մնզի ի նչ աս իրաւունքը կնքանօրն է) բայց դուշ կը լմանք ես կը խառնուիմ , զուն քու աղջիկը կը թէ , մնանչերուս մի՛ խառնուիր . . . Լուսիս , մի՛ խառնուիր կը թէնիմ , կը հասկանոս , չմօ հասպանիքը , կարծնմ թէ կորմիք , կը հասկանոս , չմօ հասպանիքը , կարծնմ թէ կորմիք , գնա՛ , կրասէ՛ , բարկացած եմ , շատ նամկը կը քերուի , գնա՛ , կրասէ՛ , բարկացած եմ , շատ նամկը մատիք , աշքը չի տեսնաց : Ապրիս , խօսքը ընկնք մէկ առունիք մատիք , աղացիք չի տեսնաց : Ապրիս , խօսքը ընկնք մէկ առունիք մատիք , աղացիք չի տեսնաց :

Տեսնել և .

«ԱՌ ԵՐ ԼՈՒՍԻՍ»  
Լուս . (Վասծ առեկ մէկուսի) — ԱՌ թշուառութեան  
նրա , զեղացործն է եղեր . (Բարձր) Հու եմ , Պարոն :  
ուստ մէջ մտալ կրան , (Պուալով) Լուսիս , Հու եկուր :

Համ'.— Երկու ժամ՝ է պատախն կոկորդս պատահցաւ, ասանկ պիտի ընես նէ՛ ևս աս առուտուրէն վազ կու զամ'։

Լուս.— Ներկցէք Պարսն, առար մէջ ստանձին ըլլոյթուս, վախէս աննաւկս քաշուած էի, և մինչեւ որ ձեր ո՛վ բլբար չստուգեցի՝ չիցայ զուրս ելնել։

Համ'.— Խօսք առւր որ ուրիշ անգամ՝ զիս պասիքս չպիտի բարկացնես։

Լուս.— Չեմ հասկնար, Պարսն, երբ զձեզ բարկացնցի։

Համ'.— Ի՞նչպէս չի բարկացուցիր, զուն մինակ քու աղջիմներուդ կը խսոնուիս։

Լուս. (Մեկուսի)՝ Ի՞նչպէս աղջիմ, ի՞նչ բակ կուզի։

Համ'.— Ես ալ քանի որ հայր եմ զանուեր, իմ՝ արդարներուս կը խսոնուիմ, պարմանմիս ալ ասանկ չէր։  
Լուս.— Ի՞նչ կ'ըսէք, պարսն, ի՞նչպէս պայման։

Համ'.— Ի՞նչ պայման պիտի բլբայ, քիշ մը առաջ խօսողը զուն չէր։

Լուս.— Ես ։

Համ'.— Այս, զուն։

Լուս.— Բացց զուր հստ ստանձին էիր, Պարսն, և ես ալ իմ աննաւկս քաշուած էի։

Համ'.— Հա, իբու անանկի . . . (Մեկուսի) Վոյ թշուառութեանս, իներս անանկ մը ցնորեր է որ . . . (Բարձր) Երկցէք օրիորդ, առանց ձեզի հարցնելու շորս զաւկի տեր եղեր էի։

Լուս. (Մեկուսի)՝ Գինով է ի՞նչ է, մինակ ալ եմ։

Համ'.— Ի՞նչ որ է, օրիորդ, նորէն կ'ըսկանիք մեր առուտուրը։

Լուս. (Մեկուսի)՝ Առնելիքն հստոր բլբարու է։

Համ'.— Մէկ վար մէկ վեր կը բնիցուններ կ'երթոց։

Լուս.— Իբունք անփիք, պարսն, առնելիքն իմաստ է, լինուք պահանջել։

Համ'.— Բացց չստ մը բնիցուններ է բնածունուր։

Լուս.— Ահ, պարսն, կ'երեւի թէ զուր բնածունուր։

Լուս.— Աւա՛զ պարսն, այդ անկարելի է։

Համ'.— Ինչու, իմ վրաս հաւատարմութիւն չունիս։

Լուս.— Ի՞նչ բակ է, առնելիքի տեր բլբարէդ եռոքը, ինչու ձեր վրաց հաւատարմութիւն չունենամ, մի-

նակ աս կայ որ երկու օրէ ի վեր եղրացներս աեսած չեմ։

Համ'.— Ազ ի՞նչ խօսք է, եղրացներդ ի՞նչ կը խսոնուին մեր զործին։

Լուս.— Քանի որ ես վճորելու անկարող եմ, բուրուր յոյս անոնց վրաց է։

Համ'.— Բացց զուն ինչ կ'ըսկս կոր, ի՞նչպէս վճարում, ի՞նչպէս յոյս։

Լուս.— Միթէ ձեզի 700 գաճեկան պարտք չունի՞նք։

Համ'.— Հա՛, զեղերուն սասակիր։

Լուս.— Հապա ձեր բասծը որն է։

Համ'.— Իմ բասծու . . . իմ բասծու սա է որ, ես, ևս զքեզ . . . (Մեկուսի) Զէ, շատ առաջ վազելու չէ, (Բարձր) իմ բասծու կամ բակիքս սա է որ, որ . . .

Լուս.— Եթէ հաշիմնիզ կարգադրել եաքը առած զեղեր կան, առոր բակիք չունիմ։

Համ'.— Զէ, սամկաց չէ, ա՛խ, օրիորդ։

Լուս.— Ուրեմն ի՞նչ է։

Համ'. (Մեկուսի) — Ահ, ինսոր խօսք բանում, զժուարը սա է, (Բարձր) իմ բակիքս սա է որ . . .

Լուս.— Կ'աղմածօ, շատ բակ։

Համ'.— (Մեկուսի) Սիս, սա իմ զետինն անցնելիք բնաւորութեանս ի՞նչ բակ, կ'ըսկն մը հստ մինակ մնա-

ցի մի, բակիքս կը մնանամ։

Լուս.— Սրդուք ցաւալի բնն մէկ բակիքնիզ որ այսամփ կը քաշուիք։

Համ'.— Զէ, օրիորդ, չէ, բնիցուններ ուրախու-

թէ է, բացց սա կայ որ . . . ի՞նչպէս բակ, ուրեկ սկախ։

Լուս.— Ահ, պարսն, կ'երեւի թէ զուր բնն մածունուր։

կը սպնեք, ի սէր Աստուծոյ կապօջևմ, լու՛ք, արգեօք  
զէ բան մը պատահեցաւ:

Համ. — Պատահեցաւ, այս', գետինն անցնելիք  
թրչուառականները . . .

Լուս. — Եղբայրներուս համար կ'ըսէք:

Համ. — Զէ՛, առ Բարեկենալանի խճնդերուն համար  
կ'ըսէ՛, քիչ մնաց զիս սիտօն խճնդեցնէին:

Լուս. — Բայց ևս իմ եղբայրներս կը հարցնեմ:

Համ. — Թող տուր հոգիով կը սիրես, անսնք ալ  
իշու պէս զինեառանք նամեր, փողոցի արց ինձի բրած-  
նուն վրաց քա՛ն քա՛ն կը ինպան կոր:

Լուս. — Գիտեմ, չորսն ալ անեազ մարդիկներ են,  
զիս ասալիս մինակ երեսի վրաց ձզո՞ւ իրմանց ուրախու-  
թեանը կը նացին:

Համ. — Բայց վերջապէս ի՞նչ եղցան ընել ինձի,  
քիչ մը աղեղցացն, այսափ, ասիկաց քեզի միսս մը  
չունի ես:

Լուս. — Ի՞նչ կրնամ բաել, պա՛րսն:

Համ. — Հիմա բաւարկան է որ զուն զիս կը սի՛ . . .  
(չ, զիս անմար չ), բայց օրիորդ, ինչո՞ւ կեցեր էք . . .  
նամենք նէ՛ զէ՛ պղպար:

Լուս. — Գուք ձեր հանգիստը նացեցէք, պարո՞ւ:

Համ. — Ի՞նչ բաել է, նատեցէ՛ք, ասանկ փափուկ  
ինդիր մը՝ ոսքի վրաց կեցած չենք կրնար յինցունել:

Լուս. — Բայց պարո՞ւ, ներեցէք որ ձեզի բանը թէ  
ասնը մէջ մինակ եմ, նեաւարար, զբացիք ձեր հոս  
մաներ անանելով, զիս չարաչար կը բամբասն:

Համ. — Ա՛, այդ մասին անեազ եղիք, եթէ իմ զիսու-  
սըսութիւնն ձեզի խմայնմամ զուք պիտի ասիսէք որ նասին:

Լուս. — Ի՞նչ որ ալ ըլլակ ձեր զիսուորսթիւնը,  
պարո՞ւ, թէ բարի և թէ չար չեմ կրնար բան մը ընել,  
մինչ որ եղբայրներս չտեսնեմ:

Համ. — Սակայն իմ զիսուորսթիւնս եղբայրնե-  
րուց չի վերաբերիր, մինակ քեզի համար է:

Լուս. — Ի՞նչ կը նայ ըլլակ որքին, լուէ՛ք.

Համ. — Բանը՝ այդ բանին է:

Լուս. — Ինձի կը վերաբերի:

Համ. — Համար, մի միայն քեզի, մի միայն իմ . . .

(Մեկուսի) եկուր բաէ նայինք:

Լուս. — Զարմանալի բան, ի՞նչ կ'ըլլաք:

Համ. — Ի՞նչ ըլլակ կը հարցնես . . . չամ բաներ  
կ'ըլլամ կոր . . . չամ բաներ . . . բայց ըլլակու բաներ չնե  
մոր, առար հնա մեկուզ, չախափ բնում չէ՛, մինոկ, առա-  
նին կը սպասեմ կոր:

Լուս. — (Մեկուսի) Ի՞նչ բաել կ'ուզէ:

Համ. — Սակայն, կեցիր, ի՞նչ բանիքս զուն աղէկ  
զիսուս զմէկ զուն սկս որ մնացածն ալ ևս բանը յիննաց:

Լուս. — Եթէ սասակին համար է . . .

Համ. — Հիմա թող այդ սասակին խոռքը, ետքը կը  
խօսինք, միւսին նայինք:

Լուս. — Որ միւսը:

Համ. — Միւսը . . . բուն ինդիրը:

Լուս. — Ուրիշ ի՞նչ ինդիր կաց որ . . .

Համ. — Ա՛խ, Լուսիս, զուն աղէկ զիսուս որ ևս  
զիսուզ . . .

Լուս. — Եյ . . .

Համ. — Եյ Եյ, թէ որ ինձի չօգնեա՝ ի՞նչպէս բուն:

Լուս. — Եյոցոր . . .

Համ. — Կը . . .

Լուս. — Կը . . .

Համ. — (Թշուառական բառ, կարծես թէ ներակն կը  
քայլն կոր . . . օն համարձակութիւն, երկու վանկ մը-  
նաց . . .) Կը . . .

Լուս. — Կը բանառեկուիք, բաել կ'ուզէք:

Համ. — Ա՛խ, չ' չ' . . . այդ չ' :

Լուս. — Հապա ի՞նչ է:

Համ. — Մրտաբին է, մրտաբին:

Լուս. — Մրտաբին է՞նչ է:

Համ. — Երկու վանկու բառ մը, կը սի . . . (հա՛)

Համարձակութիւն քիզ անանել):

Լուս. — (Մեկուսի) Հիմա կը համիսամ իր միսոքը:

Համ. — Կը նեն թէ երբոր մարդ մէկու մը սասակար-

կութիւն մը ընկելէ կը քաղուի, թող մէկին մինչեւ տառն համրէ և տառներորդին բոլոր ուժը ժագվելով բարեփը բաէ:  
Լուս.— Զի պիտի ըսեք պարոն:

Համ.— Կեցէք օրիորդ . . . հիմա, (խերն տնիթեմ, կը սեմ կերթայ) 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, առ . . . ըրճ, չափափ ըլլաց . . . բացց ասանելով զործ չի բնար . . . ինչ պիտի ըլլաց . . . ա՛յ այս անզոտ պիտի ըսեմ . . . օրիորդ, ևս զքեզ կը սի . . . 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, կը սի . . . 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, . . . (Թուրքի ոսիր ձայներ)

Լուս.— Ահ, Տէր Ասուում, առքի ձայներ կրն . . . ինչ պիտի ըսենք պարոն:

Համ.— 1, 2, 3, 4, 5, 6, 7, (Թուրքի լալու ձայն)

Լուս.— Օ՞ն օ՞ն, շուտ . . . զուրու Եթէք . . . եղրօրս ձայնն է . . . եթէ զձեզ ինծի հետ առանձին տեսնէ, (Ներքի միջ լալու ձայն)

Համ.— Ասկայն օրիորդ, ևս զքեզ կը . . . կը . . . լուս.— Կ'աղացնմ . . .

Համ.— Բայց ես . . .

Լուս.— Մէր երկուքին մահոււանիր պատճառ ըլլալ կ'ուզես, շնուռ, սու սենեակը մտի՛ր ու պատեհ տոիթ մը զանելով ինքզինքդ զանէն զուրու նետէ: (Համբարձում կը սի . . . կը սի . . . բաելով կերպ սենեակը):

### ՏԵՍԻԼ. Զ.

Առաջն եռ առաջ (որ գինով եւ ու ըսլով կը մտնէ)

Յակ.— Ահ հիւ, հիւ, հիւ . . . խեղճ մարիկու . . . որչափ որ լամ տեղն է, ա՞ն հիւ, հիւ, հիւ.

Լուս.— Յակոր, միսիթորուէ, սիրելի եղրայրս, բայն ի նչ օգուտ, Ասուուծոյ կոմքը այս է եղեր:

Յակ.— Ի՞նչպէս չիրամ, ո՞խ, լուսանողիին մեռներն ի վեր բերին համով զինի մը խմած չունիմ, սոսոկ շանմարլուս համոր խոսնութին մէջ որչափ զէշ խոնդիքներ կրոց նէ զինեալսնը ինծի կը քէ կոր:

Լուս.— Հիմա պէտք է որ սենք մեր տանը զործե-

ըը կարգազրենք . . . ասանկով մեր վիճակը ի՞նչ պիտի ըլլաց:

Յակ.— Առաջ ստակը ձեռքս ուզած տակառէս քաշել կուտայի, խեղճ մարիկու մնուաւ, ստակս ալ հատուաւ. բերնիս համն ալ փախաւ . . . Լուսիսի, զուն եղիր իմ տեղու ու մի՛ լար նայիմ:

Լուս.— Ահ Յակոր, ևս քենէ աւելի մեծ պատճառուներ ունիմ լալու երկու օրէ ի վեր անօթի ծարաւ պարտատէրներուն հայնոյութիւնները մտիկ ընկու զատապարտուած եմ, այսօր ալ զեղագործը եկաւ, իրեն 270 դրչ պարտք ունինք:

Յակ.— 270 դրուշ, ամենը արյշափ է . . . ինչ որ է, մէկ ամսուան մէջ առնուած զեղերու համար 270 դրուշ չատ չէ, ստակայն բանը վճարեն է, ևս կուտ մը չունիմ . . . զործ ալ չունիմ:

Լուս.— Ուրեմն ի՞նչ պիտի ընենք, առնելիքի տէրը խօսք չի հասկար, պիտի պօռաց կանչէ:

Յակ.— Ի՞նչու պիտի պօռաց . . . թող առնելիքը առնէ:

Լուս.— Սպէկի, բացց Երբ պիտի վճարուի:

Յակ.— Երբը ինչ պիտի ընէ, առնելիքին մինակ խօսքը կ'անցնի:

Լուս.— Այսօր չի վճարուի նէ՝ շատ բաներ կընայ ընել մեղի:

Յակ.— Կընէ ա՛:

Լուս.— Զըլլաց որ զուրս ելլես, զան նէ՝ զուն խօսք հասկցուր, ևս իրմաց երմւալար կ'ամչնամ:


Յակ.— Ե՛լ զուն զործիդ գնա, եկողին ես խօսք կը հասկցնամ:

Լուս. (Մեկուսի) — Թող զեղագործն ալ հիմա առնելիքը պահանջէ. (Սենեակը կերպա):

### ՏԵՍԻԼ. Է.

Առաջ մինակ

Յակ.— (Կը նսի եւ գրանեն զինիի ժիշ մը համելլով) Ե՛լ նայինք, զործը քեզի մնաց, առնելիքիներուն պատասխանառուն ալ զուն ես վճարողն ալ, ինծի լոյս և խորհուրդ տուր, (կը խոնէ) կ'ինչ սքանչելի գլուխ, է՛ս, աշխարհք ասանկ է . . . ամեն բան մտածեն նէ՝ իզար ելլ



լր . . . 270 զբուշ պարտք ունինք, հարկաւ օր մը կը վճարենք. (կը խնի) այսօր պիտի վճարուի եղեր, առակից, որ կողմէն ստակ պիտի դայ, մէջ մը անարակը նայնիք, (Գրավանին ևերակ մը կը խնի) գուցէ, չիտեմ ա՛, առաջէ մը առնելիք ունեցած ու մոոցած կրպամ, (կարգալով) Եօնիթն 26, աս պարտք է. Զաքարին 7, աս ալ պարտք. Մարգոսին՝ աս վճարուած րակ է, առած ածուին իշուէն աւելին քար էր, վարք զրած է, թող գայ ես առնէ . . . աս ինչ է, 104, մեծկակ բան մ'է հա՛, ննջեցնայի թաղման ծախքը, աս պարտքը ազգին կիմայ. աս ինչ է, Տիմորի 33, գնա բանի, ստակ մը չեմ տար, առած զինիդ քացախի պէս բան մըն էր . . . ուրիշ, ուրիշ, ինչ բակ է, ազագի պարտք ունեցողը առնելիք չի պիտի ունենաց . . . մոոցած չրտամ գրելու . . . կրնայ ըլլալ . . . մատանիլուէ . . . զարմանայի բան, մոոցեր եմ. այսօր զեզագործը ստակ կ'ուզէ, վճարելու է, բայց ինչով . . . հա՛, զայց, խելքո ուր է զայեր, լուսանզի մարդիկս մասունկ մը ձգած է, հարկաւ մէջը շատ մը թանկագին բաներ ըլլալուն, այո՛, այո՛, կծծի ինիկ մըն էր, գուցէ մէջը սոսպրտկով ստակ պահած ըլլայ, իսակածաւ աւելորդ է, մարդ վրայ չեկարծ աս մասունկն նևաւ ստանածին անսութիւն մը ընկո՞ւ. բայց թէ օր միւս եղացցներս վրաց գան, է՛ն, հոգս, կը սմօ՞ թէ մօրս մասունկը կարօտցեր էի ստանիլու բացի, իսկ եթէ կզառւած է, է՛ն, անպատճառ բանալու եմ. . . օ՛ն ուրիմն, քաջակրութիւն, զեղագործը ստակը տառաւ, ա՛լ պարտքէ պատեցանք: (Գլուխելով սինեակը երարու միջոցին նիշեալլ կ'եզէ):

Երկու հաւիր եօրանակն

Դուռու պարտէն ի՞նչ կ'ելլայ,

Վայն ստառօս րոյ զայ մուրուն

Առնելին առնէ երայ:

Կեցցէ զինին ու զինապահ, ու մեր միտքը կը բանան, կեցցեն ապրին առնեն մայեր, ու մեզ մասան են ձզեր:

### ՏԵՍԻԼ Բ.

ԿԱՐԱՊԵՏ ԵԿԱՔԸ ՅԱԿՈՒ

Կար. — Մարդ չիկայ . . . առիթը ձեռքէ չը փախցնէք, ստ մասունկն նևաւ առանձին անսութիւն բանելու

յարմար ատենը հիմա է. եթէ այսօր կալօն մը օղիին ստակը չը վճարեմ յաւիտեանս յաւիտենից րերանս օդի մտնեմիք շունի. օ՛ն աճապարենք, կուսիան քնացած ըլլալու է, բայց եթէ արթուն է, կեցիր, անզամ մը փորձենք, ա՛ն, հի՛ւ, խեղճ մացրիկս, ա՛խ, վա՛խ, հի՛ւ:

Յակ. (Գունեն, մելուսի) — Վա՛յ թշուառական, տեսուր մի հիմաց բանուեցանք:

Կար. — Ա՛ն, հի՛ւ, հի՛ւ, (Չորս կողմից կը նայի) ձայն չելու (կուսիային դրանից առջև կերպայ) ա՛ն, հի՛ւ, հի՛ւ:

Յակ. — Ա՛ն, հի՛ւ, հի՛ւ, հի՛ւ:

Կար. (Վախնապալ) — Ե՛յ, ա՛յ, ա՛յ:

Յակ. (Կը խնիպայ) — Հա՛, հա՛, հա՛:

Կար. — Վա՛յ, զուն Յակոր:

Յակ. — Այս Կարապետ, ես եմ. (Մեկուսի) Վախէս՝ խօմաս ջուր կորեցու:

Կար. — Ի նչ ընկու համար մտեր էիր հան:

Յակ. — Լալու համար, (Մեկուսի) արգեօք տեսուր կը բանի:

Կար. — Ա՛ն, այո՛, այո՛, ես ալ լալու համար հան պիտի մանէի:

Յակ. — (Վա՛յ թշուառական, կ'երեւաց թէ զործը զիսէ.) Է՛ն ի նչ ընենք արասկան, ալ միզի միսիթարութիւն չկայ, եկուր քիչ մը զորս երանիք: (Գինի մը կը սնիլի.)

Կար. — Զէ, չէ, կուզեն նէ զուն ել, ես առանձին մալ կ'ուզեմ: (Օյի մը կը սնիկի):

Յակ. (Մեկուսի) — Սսիկաց հոս ձգելը զործիս չիզար:

Կար. (Նունիպայ) — Կերպով մը սրբիկաց ձամբերուն է:

Յակ. — Է՛ Կարապետ ասանկ հէ: (Կուլայ):

Կար. (Կուլայ) — Ասանկ հէ, (Մեկուսի) Աղէկ ա՛, մինեակին մէջ ի նչ բան ունելը:

Քամ. (Մեկուսի) — Ան չէ ես, սրւոր առանձին մինեակ մտնել ուզելը ի նչ մտքով էր:

Կար. — Լու Յակոր, ալ միսիթարուէ, լալէն օգուտ չիլեր . . . մեզք ենք, զէշ կ'ըլլանիք, (Երթալու միտք չունի):

Յակ. — Եղացցը, ստ միսիթարուելիք բան է, աշխարհիս երես որք, անակրանչ մնացնիք: (Մեկուսի) Կ'երեւաց թէ մինչեւ իրիմուն հոս է:

Կար. — Արգեօք կընամ հարցնել թէ ինչու սկսելին մէջ մտեր էիր . . .

Յակ.— Հա... բան... լալու համար լըսի մի եա:  
Կար.— Այո՛, բաց կրնայիք հոս ալ լալ:  
Յակ.— Սակայն... վասն զի, մօրս մատուկը կա-  
րուցիք էի, շասն ալ անոր համար էր:  
Կար.— Մասուկը... հա՛, հա՛, հա՛, մատուկը հէ:  
Յակ.— Է՛հ այո՛... մատուկը:  
Կար.— Է՛, բնչպէս, կարօտ առիք:  
Յակ.— Սա կաց որ... ձմարիտ կըսեմ, բան... կը.  
Կար.— Լու՛, ևս ալ ընկեր եմ:  
Յակ.— Ի՞նչ բանի:  
Կար.— Մէջի ոսկիի տուղրակին:  
Յակ.— Իրաւ կ'ըսես, մէջը տուղրակ կայ հէ, ըսել  
է որ ինչ առաջ մէրմը եկեր փնտուտիք ես:  
Կար.— Չէ, բաց աղէկ գիտեմ որ կայ լուսահոգին  
թեպէտն մեզի ստակ առւած ատենը տանա կարասանելըը  
կը ծախիմ կոր կրսէք, ստկան իրաւ ըլլալու չէ. եր  
կծիութենէն կը գուշակիմ որ 1 տուղրակ ոսկի և այլ  
գանագան ծանրագին բաներ պահած է այդ մատուկին մէջ:  
Յակ.— Անանկ է նէ՛ ընկեր ենք:  
Կար.— Մրծաթեղէնները քեզի, ոսկին ինձի:  
Յակ.— Չէ, ոսկին ինձի արծաթեղէնները քեզի:  
Կար.— Չըլլար:  
Յակ.— Անանկ է նէ՛ ընկեր չեմ ըլլար:  
Կար.— Բաց այն ժամանակ ժառանգը ծի բաժնե-  
լով կը պարտաւորինք ծին մէկը առնել:  
Յակ.— Է՛հ, թէ որ արծաթեղէնները տուղրակ մը  
ոսկին հաւասար են կ'ընդունամ:  
Կար.— Օ՛ն ուրեմն, երթանք:  
Յակ.— Բաց եթէ միւաները վրայ դան:  
Կար.— Անհոգ եղիք, ևս կարլսան մը կը փակցնեմ:  
Յակ.— Կեցցե՛ս... ուրեմն չուշանանք:  
(Յակով՝ զինին, Կարլսին ալ ողին Տենիելով կերպեն)  
Վարդես մարդիկ միշ կը շանին  
Երբ խորհուրդ մը բանան,  
Բայց պետք չէ որ իրենց զայտնին  
Ուրիշ մէկու մ'ալ բանան:  
Կեցցէ զինին օդին եւ զինեպան, ումեր միտք կը սեն,  
Կեցցէն ապրին ասանի լիսյեր, որ մեզ ժառանք են ձգեր:

(Կը մէկնին)

ՍԵՍԻԼ. Փ.  
ՄԱՆՈՒԵԼ ԵՒ ՊԵՏՐՈՍ

Ման.— Պետրո՛ս, վարը աղէկնայեցա՞ր:  
Պետ.— Նայեցայ, մարդ չիկաց...  
Ման.— Լուսիան քնայցած ըլլալու է. կամաց քա-  
լք որ չարթնայց...  
Պետ.— Մէկ մ'ալ մատուկին սենեակը նայինք:  
Ման.— Մ'աճապարեր, թէ որ հոն ըլլան ինչ մըտ-  
քով սենեակ մանենիս կը հասկցուի:  
Պետ.— Ըսենք թէ հոն չն, ի՞նչ պիտի ընմենք:  
Ման.— Ըսելիքս սա պիտի ըլլաց որ մատուկին մէ-  
ջն մեր երկու քին համար քիչ մը բան կը վեցնանք,  
մնացածէն ալ մէկ մէկ մաս սանելով գուրաը ըրած պարտ-  
քերնիս կը մարքենք:  
Պետ.— Աղէկ ըսիր, բաց թէ որ հոն ըլլան...  
Ման.— Է՛հ, այս ասեն սուտ մը շնորհով զանոնք  
Կը ճամփենք և գործենուս կը նայինք:  
Պետ.— Խելքիզ պատուիլ պիտիմ, ըստծդ աղէկ է:  
Ման.— Հիմայ ետեւէս եկուր:  
Պետ.— Ըսկեր ենք ա՛:  
Ման.— Այո՛, այո՛, էկսուտիկս. բաց կամաց քարէ  
(դրնեն ներս կը նայի) վայ՛, սա ինչ է. արդեօք աչքերս  
սիսալ կը անմնեն կոր. Պետրոս, եկուր, զուն ալ նայէ,  
սա երկու մարդիկը Յակորն ու Կարլսանը չե՞ն:  
Պետ.— Իրաւ կ'ըսես, նայմա՞. (Բանալիին ծակին  
նայելով) անոնք են, մատուկը բանալ կաշխատին կոր.  
վայ՛ թշուառական զոգեր վայ՛. ասոնք մենէ կանուխ  
արթնցեր են:  
Ման.— Հիմայ ի՞նչ պիտի ընենք, կեցիր, հա՛ միո-  
քա բան մը եկուր, չո՛ւս, պոռա՛, կանչվոտէ, զրացի՛ք,  
օգնութեան հասէք, զոլ կայ:  
Պետ.— Գո՞զ կոյ, կըսէկ կոյ. զրացիք օգնութեան  
հասէք:

ՍԵՍԻԼ. Փ.  
ՆՈՅՆՔ, ՅԱԿՈԲ ԵՒ ԿԱՐԼՍ

- Յակ.— Ի՞նչ կայ, ի՞նչ կայ:
- Կար.— Ի՞նչու կը պատաք:
- Ման.— Վայ, զուք էք եղեր:

Պետ.— Գող կարծեցինք զձեզ :

Կար.— Զէ, գող չենք, մենք ենք :

Յակ. (Յածեն, Կարապետին) — Կարապետ, բանաբուռս, կարկտանը փակցուր, պիտի յայտնուի :

Կար.— Բայց չիմք դժուր որ մենք հոս ենք :

Ման. — Ա՛ն չէ, ի՞նչ գիտնանք :

Պետ. (Մանուելին) — Սըրէ ճամբրելուն մէկ ճարը :

Ման. (Յածեն, Պետրովին) — Համբրերէ՛ . (բարձր) բայց ինչ կընէիք արդ սենեալին մէջ :

Կար.— Բան, լալու ճամբար մտանք . կտկիծնուռ ուր երթալնիս չիմք դժուր կոր, խեղճ լուսահողին միտքերնիս ինձրւաւ, ա՛ն, չիւ . . .

Պետ. (Մելիուսի) — Վա՛յ ստախօսներ վա՛յ :

Յակ. (Մելիուսի) — Վա՛յ ստասնորդի վայ . սո կարկտանք գէշ չցնաց :

Ման. — Մական, մասուկին սենեալիք ի՞նչ բան ունէիք :

Կար. (Մելիուսի) — Վա՛յ, տեսեր են . (բարձր) Ա՛ն, մի հարցներ, Մանուել, ան մի՛ հարցներ :

Յակ.— Են կողմը գոյե՛ :

Պետ.— Սա մասուկին քովիլը . . .

Կար.— Մի՛ հարցներ, լոէ՛ :

Ման.— Բայց ի՞նչովէս երկուքնիզ ալ ծունկ չոքած . ձեռքերնիդ մասուկին վրայ զրած . . .

Կար.— Այլ յայտնի բան է, կադօմէինք կոր :

Ման.— Բայց մասուկը բանալ կաշխատէիք կոր :

Յակ.— Են կողմն ալ գոյե՛ :

Պետ.— Ի՞նչ բան է, ան կողմը գոյե՛, սո կողմը գոյե՛ :

Ման. (Կամայ, Պետրովին) — Լոէ՛, զործը պիտի աւշը . (բարձր) կը ճաւասում Կարապետ, բայց ելուծ եմ քիզի բարի լուր մը տալու :

Կոր.— Ի՞նչ լուր :

Ման.— Եշանք զիս տեմնելով ապսալից որ (այս ինչ) զինուռներ իրեն սպասէք, շանաւոր առուսուրի մը քիզի բնիքը պիտի բնէ, Յակորը զործով մը ազարակ պիտի զրիէ, ևս այնչափ ապաչեցի որ այս գործին զիս ալ ընկը բնէ, «չըլլար», բառ, մինակ երկուքնիզ իրեն շատ ծառացութիւններ բրած ըրբանուղ՝ ձեզ վարձատրել կուզէ:

Կար. (Մելիուսի) — Վա՛յ իսպիրաց, մեզ ճամբրել կուզէ:

Յակ. (Կամայ մի Կարապետին) — Ի՞նչ կըսես Կարա-

պետ, ուշանալու չիգար . վերջը ասանկ բաղդ մը ձեռքէ կը փախցնենք :

Կար.— Ծօ՛ ապուշ, միտքերնին մեզ ճամբու զնել, և մատուկը թաղել է :

Յակ.— Ի՞նչ կըսես, անանկ է նէ չենք երթար : (Այս միջոցին Սամուել եւ Պետրոս խնդարլու կը խօսին)

Կար.— Ըսդհակառակը, երթալ ձեւացնելով վարը պահուլստինք, նայինք ի՞նչ պիտի ընմն :

Յակ.— Աղէկ բաիր :

Կար.— Է՛ն Մանուել, մենք կերթանք կոր, զործերնիս յաջողի նէ՛ ձեզ ալ չենք մոռնար :

Ման.— Երթաք բարով, (լալով) ա՛ն, չի՛ւ, չի՛ւ, (մեկուսի) կերթան կոր վա՛յ ապուշներ վա՛յ :

Պետ.— Գացէք, գացէք, մի՛ ուշանաք : (Կարապետ եւ Յակոր կը մելինին խորել)

ՏԵՌՈՍ ԵՒ ՄԱՆՈՒԵԼ

Ման.— Է՛ն, Պետրոս, տունիր մեզի մնաց, (հիմա ընելիքնիս մտածենք, մնառուկն ինչ որ ելլայ՝ կէսը քեզի կէսը ինձի :)

Պետ.— Ով զիսէ մէջը ի՞նչ ծանր բաներ կան :

Ման.— Մի՛ հարցներ, ծրաբներով հնդիկ շալեր մի կըսես, ոսկի աշտանակներ, ոսկինուռ շըջազգեստներ, աղամանզակներ, ներ, ներ, ներ, ալ ի՞նչ բաներ, որոնց մէկ կտորը բաւական է մեզ ամրող տարի մը ապրեցնել :

Պետ.— Աճապարենք, չեղան նորէն վրայ հասնին :

Ման.— Սա սրառուհաննէն նայէ, զացի ն մի :

Պետ. (Նայելով) — Օհօ՛, զացիր, թուիր են . խեղճ ապուշներ, ինչպէս ալ հաւասացին :

Ման.— Ու կրնանք հանգիստ սրտով սենեալը մըտնել, մնառուկն բանալին քովիզ է :

Պետ.— Զէ, Լուսիացն քովիզ է, արթնցնեմ :

Ման.— Ի՞նչ կըսես, եսքը անոր ալ բաժին մը հանելու է :

Պետ.— Հաղու ի՞նչ ընենք :

Ման.— Կը կոտրենք :

Պետ.— կ', աղմուկին կուսիա արթննայ նէ . . . :

Ման.— Այն ասոն ուզենք չուզենք մաս մ'ալ իրեն  
կը հանենք : Քայէ՛ քայէ՛ (նայելով) ալ վախու բան  
չկայ . (Սեմուկին սենենկը կը մտնեն :)

ՏԵՍԻԼ, ԺԲ.

ԿԱՐԱՊԵՏ ԵՒ ՅԱԿՈԲ (Կամաց քալելով)

Կար.— Կամաց քայէ՛ :

Յակ.— Կարծեմ, թշուտուականները մնտուկին սեն-  
եակը մտեր են :

Կար.— Մեզի պէս անոնք ալ մնտուկին վրայ լալու-  
գացեր են :

Յակ.— Հիմա ի՞նչ պիտի ընենք :

Կար.— Ինչ որ անոնք մեզի ըրին :

Յակ.— Ետքը :

Կար.— Անոնք ալ ընկեր պիտի ընենք :

Յակ.— Են, ընկեր ըլլան նէ անզին ով կը մնայ :

Կար.— Լուսիան մուցար . գոնէ անոր ինկած բա-  
ժինը չորսի կը բաժնենք :

Յակ.— Բայց աճապարենք, նայէ՛, մնտուկը բանալ  
կայսարին կար :

Կար.— Օ՛, այդչափ դիւրին չէ բանալը, մենք այն-  
չափ աշխատեցնաք, չկրցինք բանայ :

Յակ.— Ազէկ, բայց կոտրեն ու մէջէն անզին մատնի  
մը առնեն նէ՛ անոց ներիք է :

Կար.— Անոնկ է նէ պառչառուքը կուսինք . է՛ն, է՛ն,  
ով է ան, ով է . զուրս :

Յակ.— Դուրս ելէք, զողեր, աւաղակներ, ոնձնա-  
սուր եղէք :

ՏԵՍԻԼ, ԺԳ.

ՆՈՅՆՔ ՄԱՆՈՒԵԼ, ԵՒ ՊԵՏՐՈՍ (Լալով կուգան)

Ման.— Ա՛ն, հիւ, հիւ :

Պետ.— Ա՛ն, հիւ, հիւ :

Յակ.— Ան կողմը զոցէ, չէ :

Ման.— Թոգութիւն, կորսակն, թոգութիւն :

Պետ.— Ասուած թոգութիւն չորհեցի :

Յակ.— Շնորհեցէ չորհեցէ, բայց մնտուկին կը սե-  
ալ մեզի պարզեւացի :

Ման.— Մնտուկին :

Պետ.—

Կար.— Հա՛ մնտուկը, ոտք ելէք, ընկերաբար մէ-  
ջերնիս բաժնենք, մարդու բան չըսենք :

Յակ.— Ուրեմն մնտնենք սենեակը և բերենք. (կերպեն):

Օ՛ անդր մտնենք.

Մնտուկին բերենք,

Ժառանիսին բաժնենք,

Ռեւանիսին սրբենք:

Բայց կումաց ընենք,

Ու չելլան կուտենք.

Ու լուսիան սրբնենք:

ՏԵՍԻԼ, ԺԳ.

ՆՈՅՆՔ ԵՒ ՊԵՏՐՈՍ (Լալով կը մտնէ)

Պուկ.— Ա՛ն, հիւ, հիւ . . .

Ամէնքը.— Աս ով է :

Պուկ.— Խեղճ աղգականներս, իրաւ որ ամէնքս  
ալ միսիթարութեան կրօս ևնք. Աստուած իւր հոգուն  
հանդիսան պարզեւացի :

Ամէնքը.— Աղգական մը, աս ուսկից ելաւ :

Պուկ.— Իրաւ որ այս աշխարհս ունախութիւն է,  
արմանքն մարզիկ մեռնելու համար կը ծնին . բայց միսի-  
թարուելու ենք . մասածելով թէ մեր նախնիքը եթէ չը  
մեռնին, մենք երբէք չպիտի ծնինք :

Ամէնքը.— Այս պարոն, պյու, բայց ով էք դուք :

Պուկ.— Լուսահոգին շատ աղէկ կը ճանչնար զիս  
եթէ մեռած չըլլար :

Յակ.— Բարեկամ մըն ես :

Կար.— Դրացի մըն ես :

Ման.— Պահանջառէք մըն ես :

Պետ.— Պարսանէք մըն ես :

Ամէնքը.— Ով ես ուրեմն :

Պուկ.— Ո՛ն, թողէք զիս քիչ մը որ լուսոնզին  
ցիսառամկ սպասար. ինչ պարկեցաւ ևս սուաթինի կին վ'էք  
բարեսիրա, աշխատասուէք, խոնարհ, խոնցող, ուսոի  
պաշտի բարեմառնս թիւներով օժանալ կին մը հարկու-  
ժառանդ ալ պիտի ունենով :

Ամէնքը .— (Մեկուսի) Ժառանգ :

Դուկ .— Իմ ծնունդս զաղանքիք մ'է .որ լուսահագիւքն և իմ վախճանեալ հօրմէս զատ ուրիշ մէկը չդիմեր և հայրս իր մահուան սմակութոյն քով զիս կանչել տալով երդում ընել տուաւ ինձ որ մօրս կուսական զաղանքը մէկու մը չի յացնեմ . ևս անոր խօսքը բոնեցի , մինչեւ վերջն ալ պիտի պահեմ ու հետո գերեզման պիտի տանիմ :

Պետ . (Կամաց , Կարապետին) — Կարապե՛տ , վախնամ ազգական պիտի ենմնք՝ ևս այս պատմութենէն կը վախնամ կոր :

Դուկ .— Աւստի կ'աղաջնմ , իմ ալ ըլլալս հարցնելու հարկ չիմայ , աս միայն կրսեմ որ ևս ալ այդ ժառանգին ժառանգորդներէն մէկն եմ :

Ամէնքը .— Ժառանգորդը՝ ը՛ ը՛ ը՛ :

Կար .— Դուն ասոր ինչ կրսես Յակոր :

Յակ .— Ինչ պիտի ըսեմ , սնտուկը կեսուամիս ընմէն ի քէն վախնամ նի պիտի բաժնուեի :

Դուկ .— Սակայն ինչ զգուտ ինծի ժառանգ . թող լուսանոցին ողջ ըլլար . ասոր հետ մէկունդ ժառանգական իրաւունքս սրբազն պարուք մը ըլլալով , սննակոխ ընել չեմ ուզեր :

Յակ .— Բայց ի՞նչպէս , քու ալ ըլլալդ չի զիտցած , ի՞նչպէս պիտի համոզուինք որ սնտուկէն բաժնն ունիս :

Ամէնքը .— Այո՛ , այո՛ , պէտք է որ հստատան :

Դուկ .— Հատ աղէկ , կուգէք որ ձանցնմ , մոփի ըրէք , թէ զարդնիքը երեւան չի հանելու և թէ իմ ալ ձեզի պէս ժառանգորդ մը ըլլալս ապացուզանելու համար մութ պիտի խօսիմ :

Յակ . (Կամաց) — Պարո՛ս , ասոր մութը լուսը չմնաց , աս մեր եղբարդն է , ևս ան զիտիմ :

Ամէնքը .— Հսէ նայինք :

Դուկ .— Ես ձեր լուսանոցի մէծ հօրը կամ հաւուն եղբօրը աղօւն քրոջը փեսին թուանը կրտահօրը պղտիկ եղբօր աղջկանը մէծ աղան եմ . ուստի կրնաք հասկնալ որ ևս ալ իրաւունք անիմ լուսանոցին սնտուկէն :

Ման .— Էյ շրես , սնտուկը բոլորութին քեզի ինկաւ զնաց :

Պետ .— Հա՛ , հա՛ , պարոն ժառանգորդ , կարձ խել-

քովս ըսած պորտերդ հաշուեցի , նուկէս պորտէն ըլլարուկէն սնտուկէն մեզի մաս մը չմնար կոր :

Յակ .— Դուրս ել նայինք , Պ . Յ ու կէս , Դուկէս , ծուկէս պորտ , անպիտանն , դուրս :

Կար .— Կոնալիք տեսնալ , Պ . մօսիկ ազգական , այս տարի էջրուն խոտ փուեր տարի չի :

Դուկ .— Ինծի այս ընդունելութիւնը , ինծի :

Ման .— Էյ հա՛ քեզի , խելքովդ եկեր մեզի հետ խաղալ կուցես կոր :

Պետ .— Մենք մէկպմէկէ զողնալ կը նայինք կոր , աս ալ մինէ զողնալ եկեր է :

Դուկ .— Սակայն զիտցէք պարոններ , որ զալունիքու երեւան հանելով և բոլոր ժառանգութիւնը իմն ըլլալուն վիայներ զանկով գձեզ . . .

Յակ .— Ինծի նայէ , պարոն նուկէս պորտ , (մօսիկ ազգական) զուն մեզի զոտի հրաւիրես նէ՝ մինք ալ քեզի փատի կը հրաւիրենք :

Ամէնքը .— Ծնե չի կրթած երթաս բարով :

Դուկ .— Լաւ ուրիմն . կրթամտ . բայց վախցէք իմ բարկութենէս , պիտի երթամտ վիայներ զանկով և ան մասուկը ձեզի չափանիք թողութ : (Ներբայ)

Յակ .— Վայց թշուառական վաց , քիչ մ'ալ ոտք չի կրիմն նէ՝ մասուկը պիտի աննէ երթաց :

Պետ .— Բայց պէտք է աս բանիս վրաց աղէկ մը խորհրդակցինք . զուցէ բածին պէս է :

Ման .— Զգէ , վախիկան զուն ալ . ան մինչեւ որ զայ՝ մինք չորս ձեռք՝ տասը մասուկ կը պարակնէք :

Կար .— Մասուկը իրաւունք ունի , մասուկը անոր կը ձգենք ու կրսնէք թէ մէջէն բան մը չելու :

Յակ .— Կեցցես . անանկ է նէ արտորանք , մասուկը բերենք ու լուս աշքով պատկ բաժննանք , չարք մէջէն վերնայ :

Ամէնքը .— Երթունք , չարք մէջէն վերնայ : (Անսկին սենեկակը կը մընին) :

Տեսիկ . Ժ.Ե.

ՀՈՒՍԻԱ

Լուս .— Եղբայրներս իրարանցումի մը մէջ են , չը դիմում թէ ի՞նչ է պատճառը . արդեօք զեղազործին ներուր

պահուըտած ըլլալէն աեզեակ են . ի՞նչ պիտի ընէ այն  
խեղձը եթէ ձեռուընին ինաց . բարեսիրու աղայ մ'էք , և  
կ'երեւար թէ բարի կամեցողութիւն մը ունէք իմ՝ մասիս ,  
այսու միշտ իր կը սի . . . կը սի . . . կարուկ խօսքերէն  
հասկալու էի թէ «կը սիրմ գքեղ» ըսել կուդէք : Բայց  
ինձ նաման որք աղջիկ մը , աղքատ մը ով կը սիրէ : Ինչը  
հարուստ է զիս կուդէ . ա՛հ , խարեւաց մը չէր ան . ինչու  
գքեղ կը սիրմ բակալ զիս պիտի խարէք . Աստուած իմ ,  
կարծու թէ իր վրայ համակրութիւն մը կը զգամ , եղուկ ,  
հիմաց կը զգնամ թէ ինչու իր միտքը հասկանալ չուզեցի .  
զիս ով պիտի պահէ . ահաւասիկ եղբայրներս . ո՛հ , նայիմ  
թէ ինչ կրնէն ն ինդ զեղագործիս . (Սենեակին կը մօհե-  
նայ) շերեւար . եղբայրներս մնառուկին քով չարուեր կուրան .  
սուիթ մը գտած ու փախած ըլլալու է : Մայր իմ , ներէ  
քու աղջիկանդ , եթէ քու ստուերդ զո՞ս կ'ըլլայ զինքը  
սիրելով , կը սիրմ զինքը . . . Երբոր վազը զայ կրնառնիր  
իւր առաջարկութիւնը . բայց մինչեւ վազը ի՞նչպէս պի-  
տի լուսցնամ : (Տիրութեամբ իր սենեակը կը մօհէ)

ՏԵՍԻԼ . ԺԶ.

ՄԱՆՈՒԵԼ , ՊԵՏՐՈՍ , ՅԱԿՈՅ , ԿԱՐԱՊԵՏ  
(Ստուկին չորս ժայրէն բանած , երդեով կուդան .)

Խելմուկ պատուիլ , ինչո՞ւ ես ուղիիք  
Յուսանա բոդիր , ամիր բայեցիր .  
Ե՛ւ , Ե՛ւ , ողջնիր , մեզ գործի մը դիր ,  
Սեօրի չորցամ , ու ցրեն փարամ :

Պիտ . — Եղբայրներ , ծունդ զնինք լուսահոգին արմ-  
տուկին առջև , և մէկ մէկ սորմիս կարգանք :

Ման . — Այս , կարպանք , պարաքերնիս է :

Կար . — Ո՛վ ինդ պատու մայրիկս , զուն որ այս  
աշխարհին մէջ ինձի օղիի ամի քաշել չոտիիր , Աստուած

ալ քեզի անդէնը ամի քաշել չխայ :

Յակ . — Ո՛վ իմ լուսահոգի մայրիկս , զուն որ այս  
աշխարհին մէջ ինձի զինիք նեղութիւն քաշել չսաւիր .  
զինը քեզի օգնական պահապան ըրպաց :

Պիտ . — Այս , մայրիկ . ես ինչ բան նէ աեզն է ,  
ինչպէս որ այս աշխարհին մէջ զիս դրիր ու վերցուցիր ,

յաւիտեն ականութեան մէջ ալ քեզ զնող վերցնողն ան-  
պակաս եղիցի :

Ման . — Ե՛յ , խանթակաթ մայրիկս , ինչպէս որ դուն զիս  
ոյս աշխարհիս մէջ քու ստեամբդ չամրեցիր և դիեցուցիր՝  
անդէն ալ քեզի մէք ու կաթ տուողն անսպակաս եղիցի :

Ամէնքը . — Եղիցի և եղիցի : (Բարձրաձայն կուլան)  
Կար . — Ե՛յ , բաւական լոցինք , պարտքերնիս կա-  
տարեցինք , քիչ մ'ալ սա մնառուկին նացինք :

Ման . — Հաշիւնիս ով պիտի տեսնայ :

Ամէնքը . — Յակորը , Յակորը :

Յակ . — Ես թուզթ զրիչ ունիմ , բայց մելան չունիմ :

Ման . — մատիտով զրիչ : Հիմա ինչ որ ելայ , մէջը-  
նիս սա կերպով կը բաժնենք , արծաթեւզնները Յակորին ,  
ուկրիզները ինձի , մնառքսեզնները Պետրոսին , աղա-  
մանդակուսներն ալ Կարապետին :

Յակ . — Զէ , ես աղամաննակուռները կուզիմ :

Կար . — Ես արծաթեւզնները չեմ բնողունիր :

Պիտ . — Ես ալ քուրջները չեմ առներ :

Ամէնքը . — (Խոտեն ձայնով) Ես չեմ ուզեր , ան պը-  
տիկ է , զուն շատ յողնեցար . չէ , ես սա կուզիմ . Հլ-  
լար , չպիտի ըլլայ :

ՏԵՍԻԼ . ԺԵ.

ՆՈՅՆՔ , ՏԵՏՈՍ , ՆՇԱՆ , ՂՈՒԿԱՍ

Նշան . — Ե՛կ , այդ ի՞նչ է նայինք , կեցէք , ի՞նչ կընէք :

Պուկ . — Ի՞նչ կընէք կոր :

Տիտ . — Կարծեցիք թէ մնառուկը առանձին կը մարսէք :

Ամէնքը . — Վա՛յ . (Եւ մնառուկին կը ինուանան)

Պիտ . — (Կարապետին) Կարապետ , լուսունկան առջի  
իրիկուրնէ կաւ . մնառուկը ձեռքէ զնաց :

Նշան . — Գուք Աստուծմէ չք վախնար , ո՞ր երկրին

մէջ տեսաք որ ճառանգութիւն մը առանց զրացիներու

վկացութեանը ճառանգորդաց բաժնուեի :

Տիտ . — Եթէ ճառանգապատն ատեանը ձեր այս գողու-

թիւնը բէ զնեզ բանտարկել չտա՞ր :

Նշան . — (Առկասը ցուցնելով) Մանաւանդ որ ձեզի

Ճառանգակից զառախազ մ'ալ ունիք :

Տիտ . — Որուն իրաւունքը ապացուցանելու համար

եկած ենք :

Ման. — Աս պարոն վեց ու կէս պրատին :  
Նշան. — Այո՛, այդ պարոնը բուն լուսահոգին ժառանգործն է :

Տիտ. — Իսէք, քանի՞ կարմէ այս տունը :  
Նշան. — Վեց մասի բաժնելով մէկը ձեզի կիցնայ :  
4 Եղբարք. — (Բարկութեամբ) Վեցին մէկը մի :

Տիտ. — Այո՛, այդ մասուկը որ բանալ կաշխատիք, միայն ձեր քրօջը կուսափին իրաւունքն է . քանզի մօրը մասուկը աղջիկ զաւկին կիցնայ :

Պետ. — Ի՞չ մեզի ի՞նչ կը մնայ :  
Նշան. — Պարնին 5 մաս տուն. կուսափին 1/5 մաս տուն եւ ամբողջ մասուկը, իսկ ձեր ամէն մէկուն շատ կամ քիչ պարտք :

Դուկ. — Ասոր ըսելիք մը ունիք :  
Յակ. — Ինձի հարցնէք նէ՝ ես ուս ժառանգին ալ վազ անցաց, պարտքին ալ :

Նշան. — (Կարապիտին) Դուկ. :  
Կար. — Ինձի տասնոց օդի մը տուէք, Բոլոր ժառանգութիւնն ձեզի կը թողում :

Ման. — Սովորն եղբայր զրացիներ, վերջապէս խելքը չնասաւ, ոս մեր հուկէս պարտի ժառանգը ուսկէց բուսաւ :

Նշան. — Ազ ուսից բուսաւ ոչ ձեզի եւ ոչ մեզի կը վերաբերի. մեր խելքը չնասնիր ասոր, ուր մնայ ձերը :  
Դուկ. — Լուսիան ուր է. թող զայ իր մասուկը ասնէ, ասնին սէնէիթն ալ ինձի բանձնեցէք :

Յակ. — Ախարժունք մը զլլաց, աղէկ գիտէք որ այս մարդուն 4 բաժին կիցնայ :

Նշան. — Աս ալ իսօսք է, քիչ մ'ալ խաթերնիս շնիր նէ՝ հինգն ալ անոր պիտի ասցինք :

Տիտ. — Մեզի հետ խաղ չի խաղացուիր, թէ ոս մարդը եղբայրնիս է՝ մեզի հետ կրնայ մէկ բաժին տառել. 4ը ուսկից պիտի ուտէ :

4 Եղբարք. — Ան վերի արտի ցորենն է :  
Նշան. — Հասկցաց, զուք խօսք հասկցող մարդիկ չէք եղիք, բայց եսքը պիտի զդիաք :

Դուկ. — Ահաւասիկ ացախի, չրսին յուէք, հիմա

կանչեցէք, Լուսիան, մատուկը աչքերնուս առջեւ իրեն յանձնեցէք, վաղն ալ տունին գործը կերթանք կը լինինք :

4 Եղբարք. — Մենք ալ ասունկի կուզենք :

Տիտ. — Լուսիա՛, Լուսիա՛ : (Լուսիա կը մենի)

Լուս. — Ի՞նչ կայ արդեօք, ի՞նչ կուզէք պարոններ :

Նշան. — Մի վախճար աղջկու, մօսեցիր, մենք քու աղէկութիւնու համար եկած ենք. այս մասուկը քու մօրդ է :

Լուս. — Այո՛ :

Տիտ. — Եթէ պարունակութիւնը ըսես, մասուկին տէրը գուն կրպաս :

Լուս. — Աչ, բարի զրացիներս, չգիտէք դուք մեր վիճակը, իսկզի մարդիկս. ի՞նչ ժառանգ պիտի ձգէր ինձի :

Տիտ. — Ինչ է նէ, ինչ որ կայ մէջը քուկը է :

Լուս. — Զօդ մը գուրգայ և հին հավանց մը :

4 Եղբարք. — Անսանի է նէ մասուկը բակի է :

Նշան. — Բասած հաստակուու համար, պէտք է որ ամենքը ալ տեսնենք, բանինքը որուն քավի է :

4 Եղբարք. — Մեր քովի չէ, մեր քովի չէ :

Լուս. — Իմ քովս ալ չէ :

Պետ. — Հասած ուր է :

Լուս. — Անտուկին վրայ թողած էր :

Յակ. — Քանի որ հաւեկիթին զեղուուց երեւան երտա, ու էք, բանիիքը իմ քովս է, բայց աւրուեր է, չի բացուիր կոր:

Նշան. — Տուր նայիմ. (կառնէ) Հմատ ամենքնիպէտ ալ մօտեցէք որ Լուսիայի բասածին ակրանակն ըլլանք: (Անտուկը կը բանայ, Համբարձում հաշիւր ձեռքը բանած կերեւայ):

### ՏԵՍՈՒԼ ԺԸ.

ՆՈՅՆՔ ԵՒ ՀԱՄԲԱՐՁՈՒՄ (մասուկին մէջ կը կանգնի)

Ամէնքը. — Աս ի՞նչ է :

Համ. — Դեղազործին հաշիւն է, չէք տեսներ կոր պարունակը, 270 զրուշ կուզեմ: (լուրինին)

Դուկ. — Ո՞վ ես զրու, ինչ կուզես :

Համ. — Լուսիային հաշանածը կը սիրեմ:

Նշան. — Ի՞նչ բան ունիս հու :

Համ. — Այս ասալը այսօր պիտի վճարուի :

Ամէնքը. — Իմ նմէ է, ինչ է :

Համ. — Այո՛, իսնմէ եմ, իսնմէ կեցաց, պիտի իսնմէ

թիւնում, իսնմէ կեցած եմ:

Տիտ. — Որո՞ւ համար :

Համ. — Լուսիային, իմ սիրուհւոյս, հոգիս, կեան-քլս, զանձս, բոլորն ալ իրն է :

Ամէնքը. — Առ ժառանգր նատէ վար :

Դուկ. — Եւրեցէք պարոններ, սխալ տուն ևմ եկեր, մնառուկն ալ տունն ալ ձեզի :

Ման. — Հիմայ իրաւունքը նայիս նէ՝ աս ժառան-քը քեզի կիյայ պարոն, ճուկէս պորտ :

Դուկ. — Շնորհակալ եմ պարոն, ժառանդին տէրը քոյրդ է, անանկ որոշեցինք :

Նշան. Տիտ. — Լուսիա՛, ասոր ըսելիք մը ունիս, մնառուկն ինչ որ ելլեր քեզի պիտի տայինք, ժառանդդ կընդունիս :

Լուս. — Քանի որ իմ բազզս այս է կընդունիմ:

Համ. — Ա՛ն, սիրոնիկս, ես ալ քուկն արեւուգ կը մնանիմ. (Լուսիային կը փարի) :

Նշան. — Բայց մնառուկն մէջ ինչո՞ւ մտեր էիր :

Համ. — Եղբայրներուն ձեռքը չանցնելու համար մնառուկը մտայ, փախչելու ժամանակ չդասց :

Դուկ. — Սիրահարութիւն ընելու եկած էիր :

Լուս. — Ա՛ն, 270 զր. ասնելիքը ուզելու :

Նշան. (Լուկասին) —Պարո՞ն, մնառուկն ժառանդի տեղ մը եւաւ, գուցէ տունէն ալ կին մը ելլաց կընդունիս:

Դուկ. — Շնորհակալ եմ, ես կնկան աչք չոնկիմ, իմ փնտուածս ստակ էր, չի յաջողեցաց, ուստի մնաք բարով:

Նշան. Տիտ. (Լուկասին ձեռքը բռնելով կամաց) — Երթաւ բարով, ստական խոստացած երեք ոսկիդ չի մոռնաս:

Դուկ. — Եղբայր, ի՞նչ առի որ ի՞նչ տամ:

Ամէնքը. — Բսել է որ բարեկինդանը դեղագործը որաւ-

### (Վիարեւան կերգեն)

Մրտադոնիս պարապք եւաւ,

Մինակ Լուսիան օանեցաւ,

Այնչափ սուտեր փունք զնաց,

Գիշաւկը Համբարձումն հազաւ:

Կեցցէ՛ հարս, կեցցէ՛ փեան, բոդ ալ զլուխ զլսի տան,

Գոնէ հարսնին ուտեմ, խնդանի, մեմ ալ ասուլ զոհ ըլլան:

(ՎԱՐԱԳՈՅՔ ԿԻԶՆԵ)



ՀՀ Ազգային գրադարան



NL0353743

52091